

Ձինջ ու ողորկ քարերուն վրայ աղբււրին՝
Մուսկին վերեւ ան պատկեցուց ուն՝ որուն
Փոքրիկ եղջիւրն աւազին մէջ խըրցաւ :
Ո՛հ, ի՞նչ արքայու էր պահն ու ո՛րքան անուշ . —
Ան կը հաւատար թէ զո՛նկէն վերջը դեռ
Պիտի ուն իր ողջ մընայ ,
Պիտի մարդին մէջ պապաղէ եւ ոստնու :
Ան՝ մահն ի՛նչ էր՝ կ'անգիտանար, — ու երգեց .
Երգեց բնութեան ուժին ներքեւ մին այն մեծ
Հաճոյքներէն , որուն ծրնունդը կ'ուզէ
Անձէն արիւն , եւ գերեզմանն՝ անձն անձամբ .
Երգեց գարունն հասակին ,
Իրայնակութիւնն իր էութեան , եւ առանց
Ուլին կապոյտ աչքերուն
Աղիողորմ նայիլն իրեն՝ տեսնելու ,
Դըրաւ դանակն անրիժ վրզին , եւ արքիւ ,
Երգը չուրթին զայն հեշտանդով մը զո՛նկ .
Մուսկին վրայ այն մալորիչ աստուածին՝
Ճերմակ աղջիկն իր ճերմակ ուլը զո՛նկ :

Բայց իր զո՛նկն նոր ծաղիկներ չըրուան ,
Եւ ինք չեղաւ թիթեռներու հովուէի .
Պըզտորեցաւ աղբււրն ուլին արիւնէն՝
Ուր ջուրին հետ պիտի ան ա՛լ չըկընար
Խըմալ աստղերն երկընքին .
Խոտերուն մէջ ցուպն հագաւ
Իր նախկին բնոյթը օձի .
Լուսինն իջաւ լեռնէն վար ,
Եւ ինք մութին մէջ , սարսուռն ,
Բոպիկ ոտքով մեռած ուլին թով կանգնած՝
Լացաւ , լացաւ , եւ արիւնլուայ ձեռքերով
Իր թաց աչքերը չըփեց ,
Մինչ զըլխուն վրայ կը թօչնէին յասմիկներն ,
Հրապուրուած կոյսն իր անուշ մեղքը լացաւ :
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԹԱՆ



ՀԱՅ ԵՐԱԺՇՈՒԹԵԱՆ

ՆՈՒԱԳԱՀԱՆԴԵԱԸ

Փարիզի Հայկական Միութեան նախաձեռնութեամբ եւ Կոմիտաս վարդապետի ղեկավարութեամբ անցեալ դեկտեմբեր 1ին արուած հայկական նուագահանդէսը գտաւ յաջողութիւն մը՝ յուսացուածէն իսկ աւելի մեծ : Փարիզեան երաժշտադէտ քննադատներու հիացական դատումները, զոր թարգմանօրէն կը ներկայացնենք այս թիւով մեր ընթերցողներուն , կը հաստատեն թէ Հայկական Միութիւնը լիովին հասաւ նպատակին զոր առաջադրած էր կազմակերպելով այդ նուագահանդէսը :

Ամէն Հայ հպարտութեամբ պիտի կարդայ այդ զմայլանքի արտայայտութիւնները զոր ղեկավարահան Եւրոպայիներ ուղղեցին այդ առթիւ մեր ազգային արուեստին : Այդ երեկոյթը եղաւ մին ամենէն կարեւոր ճիգերէն՝ հայ ցեղը համախարհային Թատերաբեմին վրայ իբր յերեւել եւ յարգելի տարր մը ցոյց տալու ձգտող : Երեկոյթին կազմակերպութեան համար , Միութիւնը ծախսեց 2321 ֆր. Տոմսակներու եւ փրոկրամի վաճառումն , եւ Նուիրատուութիւններէ գոյացաւ 2498 ֆր. (Նուիրատուներն են իշխան Պորիս Արղութեանց՝ 50 ֆր., Ա. Ժամահարեան՝ 60 ֆր., Ս. Արաֆեկեան՝ 100 ֆր., Տիկին Սարուխանեան՝ 50 ֆր., Պաղտատար Յակոբեան՝ 100 ֆր., Փէրի Օպրի՝ 20 ֆր., Ժամե Փաիւարի 10 ֆր., Բագրատ Շիւեանց՝ 66 ֆր., Միքա Սարուխանեան՝ 66 ֆր.)

Փարիզի Հայկական Միութիւնը որոշեց հազար ֆր. յատկացնել Կոմիտաս վարդապետի հաւաքած եւ դանակած հայ ժողովրդական երգերէն տանեակ մը հրատարակելու համար : Այդ հատորը , որ լոյս կը տեսնէ քիչ օրէն , ամենաշնորհ ընդունելութիւն պիտի գտնէ՝ տարակոյս չունինք՝ հայ ինչպէս օտար երաժշտասէրներուն մօտ :